

ՀԵՂԱՄ ՏԵՐ ՄԻՔԱՅԵԼԵԱՆ Հ Ե Ր Բ Շ Ո Ւ Խ Ը Ը

Մեզմի ո՞վ, գոնէ տարին անգամ մը, չէ տառապած հարբուխէ։ Հարբուխը ոչ միայն տաղակացուցիչ անհանգատութիւն մըն է, այլ երրեմն ևնթակային կեանքին սպառնացող նիւանդութիւնն մը։ Զափազանցութիւն մը չէ այս շատեր անոր պէտք եղած կարեւորութիւնը չտալով, անհոգ կը վերաբերուին, ինքզինքնին չեն խնամեր և ահա բազմաթիւ ծանր և վասնաւոր հիւանդութիւններու գուռ կը բանան։

Անխնամ ձգուած հարբուխ մը շատ անգամներ կրնայ պատճառ ըլլալ ցնցզատապի, թոքատապի, ականջի հիւանդութեանց ևայլն. կարգ մը վիճակադրութեանց նայելով՝ թոքատապերու 75 %-ը չխնամուած հարբուխներէ ծնունդ կ'առնեն։

Հարբուխին ինչ պատճառէ առաջ գալը դեռ վերջնականապէս ճշգուած չէ։ Բայց փորձառութեամբ զիտենք թէ պաղառութիւնը և մասնաւորաբար սոսքերէն պաղ առնելը, յետոյ ապականուած օդը, շատ ցուրտ օդը, շատ տաք օդը, մանաւանդ օդի յանկարծական փոփոխութիւնները, փոշին, յաճախ պատճառ կ'ըլլան հարբուխի։

Այս պատճառներէն զատ զիտութիւնը հարբուխը վարակիչ կը նկատէ և կ'աշխատի ապացուցանել թէ զանազան մանրէներ հարբուխի պատճառ կ'ըլլան։ Բայց ցոյց արուած մանրէներն ալ հաւանաբար երկրարգական գեր կը կատարեն։ Հարբուխի բուն մանրէն առկային անսեւաննելի կը մնայ ներկայի մեր անկատար մանրադէներուն։

Հարբուխի մանրէին անծանօթ մնալը պատճառ մը չէ որ չգիտնանք և չզործագրենք անոր գէմ կանխազգուշական միջոցներ և հիւանդութեան պարագային՝ անոր զարմանումը։

Եսին մեր մարմինը պէտք է քիչ առ քիչ վարժեցնել յաճախազդութիւնը կիխմայի փոփոխութիւններուն գէմ, նուազ զզայուն դարձնել զայն ցուրտին կամ տաքին։ Ասոր համար պէտք է ընդհանուր կազմը զորացնել մարզանքով, լոգանքով, շփումներով և յարմար զզեատներ կրելով և միւս կողմէ մասնագէտի մը ձեռքով քթին և կոկորդին մէջն անհետացնել, եթէ կան, այն տեղական պատճառները, որոնք արամագիր կը դարձնեն հարբուխին։

Յետոյ պէտք չէ ևնթարկութիւն հարբուխին։ Հարբուխը վարակիչ է, որով կարմիր չափով պէտք է զգուշանալ հարբուխէ տառապողի մը հետ չփառ ունենալու, անոր տարկաները գործածելէ (թաշկինակ, անձեռոց, զաւաթ ևայլն)։ Պէտք է պահպանուիլ հազով և փառք անով անոր արտաբերած լորցունքի կաթիւններէն, խօսակցութեան մալով անոր արտաբերած լորցունքի կաթիւններէն, խօսակցութեան

միջոցին պէտք է զգուշանալ անոր արտաշնչումէն։ Հարբուխէ տառապողի մը հետ պէտք չէ համբուրուիլ։

Հարբուխը վիթեցնող լսւ դեղ մըն է սա հասարակ teinture d'iodeը։ Անմիջապէս որ ձեր քթին կամ կոկորդին մէջ կը զգաք այն յատկանշական խլոտումը որմէ վեց կամ տասը ժամ յետոյ սովորաբար կը ծագի հարբուխը, պէտք է մէկ կաթիլ teinture d'iode կաթեցնել քիչ մը ջուրի կամ, աւելի լսւ, կաթի մէջ և խմել։ Եթէ յարմար ժամանակին խմէք այդ կաթիլ մը teinture d'iodeը, յաճախ սկսող տաղտկացուցիչ հարբուխին առաջքը կ'առնէք։ Եթէ ուշ մնաք, այդ պարագային օրուայ մէջ մէկ կամ երկու անգամ նոյն դեղէն մէկական կաթիլ առէք քսնի մը օր շարունակաբար. օգտակար կրնայ ըլլալ։

Իսկ եթէ հարբուխը արդէն սկսած է իր բոլոր անտանելի նշաններով, պէտք է հանդիսատ ընել, և գոնէ առջի երկու օրերը սենեակէն դուրս չելնել, բարդութիւններու տեղի չտալու համար։ Պէտք է զգուշանալ պնդութենէ։ Իրբեւ դեղ՝ մի քիչ ասբիրին եւ քինին առնել և իրբեւ սնունդ՝ գաղջ և ջրոտ կերակուրներ ուտել։ Գալով սոսորդումներուն (gargarismes), ներաշնչումներուն (inhalations) և դեղահատերուն (pastilles) եւլն., պէտք չէ մոռնալ որ եթէ այդ հականեխիչներն ու դարմանները դորձածուին առանց ընտրանքի և չափազանցութեամբ, յաճախ կը սաստկացնեն հարբուխը, փոխանակ զայն բարելաւելու, որովհետեւ կը խաթարեն քթի, բերնի, կոկորդի բջիջները և կը նուազեցնեն մանրէներուն դիմակալելու իրենց զորութիւնը։

Հարբուխի դէմ շիճուկի մը մասին կարգ մը գիտուններ խօսած են թէեւ, բայց դժբախտաբար փորձերը տակաւին ո և է դրական արդիւնք տուած չեն։

Աթէնք

Բժ. Գ. Օ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

ԼԱՆ ԹԵՂ ԽՆԴԱԼ

Ոչ-քթիշկի մը հետեւեալ ծանուցումը կարելի է կարդալ ամերիկահայ օրաթերթի մը մէջ։

«83 տարեկան եմ. 52 տարուան փորձառութիւն ունիմ. ամէն ցաւէ կը հասկնամ։ Ռումաթիզմի, տալախի, պոչիկի, պորտի, ստամոքսի, պնդութեան, սարըլքի, խլունչի, մայասուլի, կոտրած, ելած, ջուր առածի. ներսէն դեղ չեմ տար։ Կոտրածէն զատ միւս ցաւերով տառապողները, նամակով ալ օգոստած են։ Ցաւով կուգան, ինդարով կ'երթանո։»